

Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

1802

232.9
F-90

1921

2010

ՎԵՐԱԴԻՆՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՏԱՐ ԲԻՒ 8

No. 8

WHO IS JESUS CHRIST?

(16)

ՈՎ Ե ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ

ԳՐԵՑ

Զ. Ռ. ՊՐԱՋԻՆ



Կ. ՊՈԼԻ. Խ.

ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ Յ. ՄԱՏՔԵՈՒԵԱՆ

1921

232.9
Բ-90

ՎԵՐԱՇԽՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՀԱՐ ՑԻՒ 8

2329

No. 8
WHO IS JESUS CHRIST?

Բ-90

ՈՎ Է ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ

ԳՐԵՑ

Զ. Ա. ՊՐԱՋԻՆ



Հրատարակութիւն Ամերիկեան Պուրս Ընկերութեան

Ա. ՊՈԼԻ. Ա.

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. ՄԱՏՔԵՇՈՒԵԱՆ

1921



ՎԵՐԱԺԻՆՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՅԱՐԻ ԱՌԹԻՒ

1արիին շինող Զեռքը, որ Նախախնամութեան ամենազօր Զեռքն իսկ է, անսկրզբական դարերէ ի վեր զործած է եւ պիտի զործէ յաւիտեան։ Հակառակ աշխարհն ու ազգերը յեղաւշող, վերիվայրող փոփոխուրիններուն նոյն այս շինող Զեռքը, երբեմն երեւուքապէս դանդաղ, երբեմն անհասկնալիօրէն բարդ, բայց ժեւականապէս կ'իրագործէ Անհուն Միտքին Մեծ Ծրագիրը։

Վերջացող համաշխարհային ահաւոր պատրազմը, որմէ անցաւ աշխարհն՝ իրեւ կրակէ, իր սահմուկեցուցիչ ու անբացարելի յեղաւշումներուն մէջն իսկ, կը հաւատանք քէ, մասն եւ այն Մեծ Ծրագիրին։ Այս մէծ աղետին պատճառաւ աշխարհին մէջ յառաջ եկան մեծ աւերներ, զորոնք վերաշինելու համար գերազոյն նիզեր բափելու երջան մըն է որ կը բացուի մեր առջեւ։ Մեծ և նիւրական ու տնտեսական կորուսն ու աւերք. բայց մարդիկ սկսած են անմիջապէս խորհիլ անոնց վե-

2001



39268-62

52 569-Կ. հ.

րաշինուքեան ու դարմանումին համար։ Բայց մեծագոյն կորուսը, զոր աշխարհ լրաւ այս մեծ աղետին առքիւ, ոչ նիւքականն էր, ոչ ալ տնտեսականը։ Բարոյական ու հոգեւոր աշխարհի կորուսներն ու աւերեները ժիրօնեն անշափելի ու մեծապէս աւաղելի են։ Նաև հոգիներ մահացան, շատ նկարագիրներ բայխայուեցան, շատ բարոյականներ խարարեցան, շատ հաւատքներ խախտեցան ու Բարիին տինող Ձեռքին սբանչելի շատ մը ձեռակերտներ փնացան առ յաւես։

Բայց հիմա ժա՞մ է գործելու ամեն անոնց, որնի՛ Յաւիտենական Միակ Բարիին, ամենաբարին Աստուծոյ, բարձրացնող զօրուքեամբ զօտեսնդուած՝ պիտի սկսին վերաշինուքեան սուրբ գործին՝ հոգիներու աշխարհին մէջ։ Վերջին դժբախտ փորձառուքեամբ ա՛լ աւելի գիտակցեցանք թէ շատ դիւրին է խանդելը, նոյն ատեն արդէն գիտելինք թէ շատ ու շատ դժուար էր տինելն ու մանաւանդ վերաշինելը։ Բայց այդ պատճառ մը չէ որ չլերսկին տինուքեան նութրական գործին, որուն կամաւոր ու համոզուած գործիչները ըլլալ բարձր առանձնաւենորդումն է իւրաքանչիւր Քրիստոնեայի։

Նետեւաբար, մենի եւս, հոգեւին գիտակից այդ սուրբ գործին կենսական կարեւորուքեան ու անյետաձգելի պահանջմին՝ բարոյական եւ հոգեւոր վերաշինուքեան սատարած ըլլալու միակ բաղդանելով կը հրատարակենք ներկայ Վերաշինուքեան Մատենաշարը, որ՝ կը յուսանք թէ Աստուծոյ Սբ. Հոգիին ընորհնովք անկործանելի վերաշինուքին յառաջ պիտի բերէ ընթերցողներու հոգիներուն մէջ։



Ո՞Վ Է ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ



Կուգեմ խօսիլ Քրիստոսի անձին վրայ։ Բայց նախ երեք զիտողութիւն ընեմ։

Նպատակս չէ սոսկ հայեցողական քննութեան մը ձեռնարկել հմուտ մատնագէտներու, փիլիսոփաներու և աստուածաբաններու մեթոսով, խընդրին բոլոր թերու դէմ փաստերը կշռել և եզրակացութեան մը յանդելէ ետև բոլորովին մէկ կողմ դնել զայն։ Ոչ երբեք, վասն զի շատ կենսական և ծանրակշիռ իննդիր է այս։

Ոչ ալ պիտի ըլլայ ներկայս պատմական գնահատութեան պարզ ձեռնարկ մը, որու համար հազար ինը հարիւր տարի ետ երթալով պիտի ջանանք բաւական ծշտութեամբ գնահատել այն ժամանակ ապրող մարդ մը, որպէս զի կարենանք զայն զասաւորել մարդկային ուրիշ էակներու հետ։ Ոչ այժմէական նշանակութիւն ունի հարցը։ Ի՞նչ էր Յիսուս Քրիստոս։ Ո՞վ էր։ Եւ ոչ միայն այս, ալլ, Ո՞վ է ան հիմա։ Արդեօք իր հանգիստը մտած բարի մարդու մը յիշատա՞կն է լոկ։ Արդեօք Յաւիտե-

Նականին բերնէն գտավճռի սպասող անմարմին ոգի՞ մ'է լոկ : Երդեօք կրնա՞յ ուէտ տեսակ յարաբերութիւն հաստատել հոս երկրի վրայ գտնուող մարդոց հետ , ինչպէս կ'ընէր Գալիլեայի մէջ : Կարո՞ղ է մեղի հետ անձնական յարաբերութիւններ ունենալ , ինչպէս կ'ունենար Պետրոսի , Յակոբու և Յովհաննու հետ : Փրկիչ ու Տէր է արդեօք ուէ իրական ու անձնական իմաստով : Հազիւ կարելի է ասկէ աւելի կենսական ու նշանակալից հարց մը յիշել : Միտք պահենք ուրիշն , մինչ կ'աշխատինք ստուգել թէ Յիսուս Քրիստոս ի՞նչ է հիմա , թէ պատմական գնահատութեան սոսկական հարց մը չէ ներկայս :

Աւելին կայ : Տէրն ինքն իսկ կը յուզէ այդ հարցը : Ան իր աշակերտներուն հարցուց . «Մարդիկ ո՞վ կ'ըսեն թէ եմ ես :» Անոնք ալ ի պատասխանի յիշեցին այլազան գնահատումները որ կ'ըլլային այն ժամանակ Յիսուսի նկատմամբ — Յովհաննէս Մկրտիչ , Երեմիա , Եղիա կամ մարգարէներէն մէկը որ վերստին կենդանացած է : Այս պատասխաններէն ոչ մին կրցաւ Ան ընդունիլ : Սակայն երբ Պետրոսի պատասխանն հասաւ , ընդունեցաւ զայն և անմիջապէս դարձաւ ու երանի՛ տուաւ Պետրոսի : Յիշեցէք ուրիշն թէ պարապհայեցողութեան խնդիր չէ այս , վաղեմի պատմութեան հարցի մը գնահատման ալ խնդիր չէ , այլ այժմէական նշանակալից իրողութեան մը խնդիր , և խնդիր մը՝ զոր ինքն իսկ Յիսուս Քրիստոս կը յուզէ :

Ըսդհանրապէս խօսելով , երկու տեսութիւն կայ որ սկիզբէն հետէ կը պաշտպանուին Յիսուս

Քրիստոսի նկատմամբ : Մին է սա դիւրին և խոնարհ տեսութիւնը , որու համաձայն Յիսուս է մեծ մարդ մը , իրօք իմաստնագոյն և լաւագոյն մարդը որ երբեք ապրած է : Այս տեսութեան պաշտպանները կը նկատեն զՅիսուս անզուգական ուսուցիչ մը , որու նման ոչ ոք կը խօսէր , և որ իր վարդապետութեան կու տար գրական այնպիսի կատարեալ տարագ մը , որով յաւերժական հրապոյք ու շահեկանութիւն կ'ստանար այն , և իր վարդապետութիւնն այնպէս կը խտացնէր որ շատ բան կ'արտայայտէր քիչով : Նաև կը նկատեն զայն մէկը որու կեանքը համապատասխան է իր խօսքերուն : Ան կատարեալ օրինակ էր դիւրազնութեան , անշահամինդրութեան , մաքրութեան և ազնուութեան : Կոովին ունէր բարոյական կատարելութեան անհրաժեշտ բոլոր յատկութիւնները :

Աւելին կայ : Բարոյական հերոս էր : Յօժարեցաւ խաչը ելլել և իր արեամբ կնքել իր համոզումը : Ոչ մէկ բանի առջեւ կասեցաւ ապացուցանելու համար թէ ինք հաւատարիմ է դատին զոր կը պոչտապանէր : Միանգամայն անսովով չափով մը ի յայտ բերաւ Աստուածային նկարագիրը , այնպէս որ մարդիկ անոր վրայ աւելի բան գտան Աստուածային քան ուրիշ ուէտ անձի վրայ :

Զեմ կարծեր թէ անբաւական կերպով ներկայացուցի այս խոնարհ տեսութիւնը : Կ'ուզեմ կատարեալ արդարութեամբ շարժիլ անոր հանդէպ և կը կարծեմ թէ լիովին պարզեցի զայն : Սակայն վերջապէս սա է այս տեսութեան ամփոփու մը թէ Յիսուս զուտ մարդկային էակներու գասակարգէն վերդրուելու չէ : Դասակալից է Պետրոսի , Յակոբու ,

Յովհաննու և Պօղոսի, Մարտինոս Լուտերի, Ֆիլիփո Պրուքսի և կրօնական ուրիշ մեծ առաջնորդներու: Շատեր ընդունած ու ջատագոված են այս տեսութիւնը մեծ եռանդով ու անկեղծութեամբ: Գնոստիկեանները, Արիոսեանները, Սոկինեանները և Միագաւանները ջերմ պաշտպաններն էին Քրիստոսի անձին վերաբերեալ այս խոնարհ տեսութեան:

Կայ նաև ուրիշ տեսութիւն մը զոր ես պիտի կոչեմ բարձրագոյն տեսութիւն: Ասոր համաձայն Քրիստոս էր Որդին մարդոյ, որ իր վրայ կը մարմնացնէր ամէն ինչ որ էականապէս և յաւիտենապէս մարդկային էր, բոլոր մարդկային ընտիր յատկութիւնները, այնպէս որ մարդիկ կրնան Անոր նայիլ տեսնելու համար մարդկութիւնն իր լաւագոյն վիճակին մէջ յայտնող բոլոր յատկանիշները: Որդին մարդոյ էր Ան, և մանաւանդ Որդի Աստուծոյ, որ մեզի համար ունի Աստուծոյ բոլոր կրօնական հանգամանքը, և այնպէս կը ներկայացնէ Աստուծային նկարագիրը որ Աստուծոյ էութեան բուն պատկերն է ինք, մէկը որու կրնան մարդիկ նայիլ երկրպագութեամբ, մէկը որու կրնան աղօթել, որ յաւիտեան կենդանի է և կարող՝ յարաբերութեան մտնել բարոյական տիեզերքի հետ, անձնական յարաբերութիւն հաստատել ձեզի և ինձի հետ, ինչպէս հաստատեց Պետրոսի, Յակոբու, և Յովհաննու հետ երբ անոնց հետ կը պարտէր երուաղէմի փողոցները և Գալիլեայի ճամբանները:

Ինչպէս կ'ըսէ Տր. Ճորժ Կորտըն, «Աստուծութեան մէջ յաւիտենապէս գոյութիւն ունեցող մարդկութեան նախատիպն էր, որ մեզի յայտնուե-

ցաւ պատմական անձի մը մարմնով իբրև մնայուն գրաւական Աստուծայինին հետ մեր ցեղակցութեան»: Ահա աստուծաբանական բացատրութիւն մը, որ կը յայտնէ ինչ որ ես կը համարիմ բարձրագոյն տեսութիւնը Քրիստոսի անձին նկատմամբ, անոր՝ որ Աստուծային է բարին ամէն իմաստով:

Ես այս բարձրագոյն տեսութեան կը հաւատամ: Ամուր կը փարիմ անոր: Կը հաւատամ թէ կենսական մէկ տարրն է Քրիստոնէական Աւետարանին: Եթէ Քրիստոսը պիտի քարոզենք, պէտք է որ Քրիստոսի էութեան այդ բարձրագոյն, այդ լիակատար տեսութիւնը քարոզենք՝ արդիւնաւոր ընելլու համար Անոր Աւետարանը: Զեզի թուեմ այդ տեսութեան յարելուս պատճառները: Դիմաւոր երեք պատճառ կայ զորոնք պիտի ներկայացնեմ համառօտիւ:

Ա.

Նախ, Նոր Կտակարանի եջերուն վրայ պատկեր մը կը գտնեմ Իր ժամանակակիցներուն եւ Իր կողմէ գծուած, պատկեր մը այնպիսի անձի՝ որ մարդէ գերիվից եր: (1) Այդ պատկերը կը գտնենք Մատթէոսի, Մարկոսի, և Ղուկասու աւետարաններուն մէջ: Սուրբ Գրոց խորահմոււա անձեր այս երեք աւետարանները չորրորդէն տարբեր դասու մը մէջ կը գնեն: Ասոնք աւելի պատմական են, հետևաբար աւելի ծշտութեամբ կը նկարագրեն Յիսուս Նազովրեցին: Զորրորդ աւետարանն աւելի բնազանցական, աւելի փիլսոփայական հանգամանք ունի:

Այդ առաջին երեք աւետարաններուն մէջ կը գտնենք պատկերն անձի մը, որ մարդէ աւելի բան

մ'էր գրողներուն համար : Կը գտնենք Յիսուսի անունը Աստուծոյ անուան հետ կցուած, մեղաց թողութիւն տայլու իրաւունքը Յիսուսի վերադրուած : Կը գտնենք անոր անունը մկրտութեան բաւնածեին մէջ Հօր Աստուծոյ անուան հետ լծորդուած սապէս . «Յանուն Հօր, և Որդոյ և Հոգւոյն Սրբոյ» :

Յիշեցէք թէ այս մարդիկը Երրայեցի էին, միաստուածութեան, միայն մի Աստուծոյ գոյութեան վարդապետութեամբ մնած ու տոգորուած : Երրայեցի մէն մի մանկան օրօրոցին վրայ կ'երգուէր այս մեծ վարդապետութիւնն հոչակող բանաձեզ . «Ով Իսրայէլ, մտիկ ըրէ, մեր Տէր Աստուածը մի միայն Տէր է :» Մարդկային էակի մը Աստուածային պատիւներ ընծայելու գաղափարն իսկ ահռելի ոճիր պիտի ըլլար այդ մարդոց : Սակայն յիշեալ երեք աւետարանները գրելու պահուն յայտարարեցին ինչ որ յատակօրէն կ'արտայացաէր իրենց տեսութիւնը թէ Յիսուս մարդէ գերիվեր մէկն է :

(2) Աւելին կայ : Այս նոյն պատկերը կը գտնենք Պողոսի գրութիւններուն մէջ : Կը գտնենք այն Թուղթերուն մէջ որ Պողոսի կը վերաբերին անվրէպ : Աւորը Գրոց խորանուտ և մանրակրկիտ ուսանողներ երբեք չեն տարակուսիր թէ Պողոս գրեց առ Փաղատացիս, առ Կորնթացիս Ա. և Բ., և առ Հոռոմայեցիս Թուղթերը, ինչպէս չեն տարակուսիր թէ Թոմըս Ճէֆըրսըն գրեց Ամերիկայի Անկախութեան Յայտարարութիւնը, Պողոս տգէտ մը չէր : Համալսարանական կրթութիւն առած էր : Գիտէր Աստուծոյ և մարդու տարբերութիւնը : Կը հասկնարի ժամանակի աստուածաբանական տեսութիւնները : Եւ ինամով ու ճշտութեամբ կը գործածէր

Յունարէն լեզուն : Երբ անոր Թուղթերը կը պըրապըտենք, կը տեսնենք թէ կը գծէ միենոյն պատկերը որ կը գտնուի առաջին երեք աւետարաններուն մէջ : Յիսուսի անունը կը կցէ Հօր Աստուծոյ անուան հետ :

Պողոս Հրէական կրօնի մէջ մեծցած էր, Փարիսեցի էր և Փարիսեցիի որդի : Սակայն երբ կը գրէ, Աստուծոյ և Յիսուս Քրիստոսի վրայ կը խօսի միաժամանակ : Կը յիշէ «Աստուծոյ սէրը, Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը և Հոգւոյն Սրբոյ հաղորդութիւնը :» Կրկն կրկն կը գտնենք թէ զՔրիստոս կը փառաւորէ իրեւ աշխարհի Փրկիչը : Ինք աղօթեց Քրիստոսի և պաշտեց զՔրիստոս :

(3) Արդ, այս նոյն պատկերը կը գտնենք նաև չորրորդ աւետարանին մէջ : Յովհաննու աւետարանը շատ կանուխ երեցաւ և ընդունուեցաւ այն մարդոցմէ որոնք Քրիստոսի քարոզութիւններուն աւանդութեամբ մնած էին — ընդունուեցաւ իրեւ հարազատ սուրբ գիրք : Հնի ուեէ փորձ չենք տեսներ նմանօրինակ զիրք մը ապահովելու համար Պետրոսի, Պողոսի, Յակոբոսի, Կամ կրօնական ուրիշ ուեէ առաջնորդի համար : Ուստի մեծ կարևորութիւն կ'ընծայեմ այդ աւետարանին մէջ գտնուած վկայութեան :

Այդ աւետարանին մէջ կը գտնենք Քրիստոսի էութեան վերաբերեալ այս վարդապետութիւնը բուլոր իր լրութեամբ : «Ես եմ Ճամբան, Ճշմարտութիւնը և Կեանքը» : «Մէկը Հօրը չգար, բայց միայն ինծմոլի» : «Ան որ զիս տեսաւ՝ Հայրը տեսաւ» : «Ես եմ յարութիւնը և կեանքը» : «Ան որինձի կը հաւատայ, թէն մեռնի, պիտի ապրի» :

«Ես եմ դուռը, եթէ մէկը ինծմէ ներս մտնէ, պիտի փրկուի :» «Ես եմ հացը որ երկինքէն իջաւ :» «Ես եմ աշխարհի լոյսը, ան որ իմ ետևէս կուգայ՝ խաւարի մէջ պիտի չքալէ :» Կրնամ հոս տասը վայրկեան կենալ և նմանօրինակ վկայութիւններ յիշել : Միաք բերէք մէկը որ երբեք ապրեցաւ, լուսագոյնը որ երբեք երեցաւ, և պիտի չկրնաք անոր բերանը դնել սապիսի խօսքեր, «Ես եմ ճամբան», «Ես եմ դուռը», «Ես եմ կիանքը» : Ահա պատկերն անձի մը որ մարդէ գերիվեր է :

(4) Առնենք Յիսուսի վկայութիւնն իր անձին նկատմամբ : Ինք գիտէր, և ցնդած նախանձայոյզ մը չէր, գիտէր թէ ի՞նչ բան կը բովանդակուէր իր յայտարարութիւններուն մէջ : Կա՛մ հարազատ ու ճշգրիտ էին անոնք, կա՛մ հայրոյանք ու ամբարտաւանութիւն, որոնց նման յանցանք ուրիշ ոչ ոք գործեց երկրի վրայ :

Ահաւասիկ անոր յայտարարութիւններէն ոմանք . Հսու թէ ինք մեղք չունի : Ապաշխարութեան բառ մը չէք գտներ Անոր շրթանց վրայ : Երբեք չէք լսեր իրմէ աղօթք մը անձնական մեղաց թողութեան համար : Ինք մեղի սորվեցուց աղօթել թողութեան համար : Սակայն երբեք չաղօթեց իր յանցանքներուն համար : «Ո՞վ կրնայ զիս յանդիմանել մեղքի համար :» Ոչ ոք :

Հսու թէ ինք աշխարհը դատելու իրաւունք ունի : Մատթէոսի աւետարանին մէջ նկարագրեց Որդին մարդոյ, որ կու գայ աշխարհը դատել, և կը զատէ ովասարներն այծերէն :

Ինք առաւ կեղրունական, կենսական այդ զիրքը մարդկային փրկութեան բովանդակ գործին մէջ : Փրկութիւնը կախում ունի զԱյն ճանչնալէ, Անոր

հետեւելէ, Անոր կամքին հսազանդելէ : «Իմ ետևէս եկէք :» «Ինծի եկէք, բոլոր յոզնած ու բեռնաւորուածներ, և ես ձեզ պիտի հանդէցնեմ :» «Իմ լուծաձեր վրայ առէք և ձեր անձերուն հանգստութիւն պիտի գտնէք :» Ես այս բարձրագոյն տեսութիւնը կ'ընդունիմ Քրիստոսի նկատմամբ, վասն զի այս պատկերը կը գտնեմ նոր Կտակարանի էջերուն վրայ — առաջին երեք աւետարաններուն, Պօղոսի Թուղթերուն, չորրորդ աւետարանին և նոյն իսկ Քրիստոսի քարոզութիւններուն մէջ : Բոլոր այդ մատենագիրներուն համար որ մեզմէ աւելի մօտ էին իրեն՝ մարդէ գերիվեր էր Ան :

Բ

Երկրորդ, Քրիստոսի վրայ բարձրագոյն տեսութիւնը կ'ընդունիմ Քրիստոնեութեան հազար ինը հարիւր տարուան պատմութեան պատճառով : Հոս գործ չունինք Աստուածաբանական հայեցողութեան կամ վաղեմի պատմական տուիքներու հետ : Մեր գործը թանձր իրողութիւններու հետ է որ վէճ չեն վերցներ : Դարերու իրողութիւններն ի՞նչ յարաբերութիւն ունին այս բարձրագոյն տեսութեան հետ : Ի՞նչ եղած է Քրիստոնէական դարերու վճիռը : Ես բացարձակ զրապաշտ մը չեմ, բայց կը հաւատամ թէ ճշմարտութիւնը վերջ ի վերջոյ աւելի պիտի յաջողի քան ուրիշ ուեէ բան : Կրնաք յաջողութիւնը յայտարարութեան մը իրեւ լիակատար վաւերացում չընդունիլ, բայց և այնպէս նպաստաւոր պարագայ է նկատառման արժանի : Եթէ ուեէ բան պիտի հաստատուի այդ հիման վրայ, մենք կ'ուզենք փորձել զայդ ընդերկար և ընդարձակ շրջանակի մէջ : Զէք

կրնար ամէն յայտարարութիւն լիովին փորձել տասը տարուան մէջ։ Սակայն եթէ տեսնէք թէ այսինչ ձևարառութիւնը լաւ արդիւնք տուած է հազար վեց հարիւր տարի և բովանդակ աշխարհի վրայ, այդ արդիւնքները մեծ կիսո պիտի ունենան։

Արդ, ի՞նչ են այս բարձագոյն տեսութեան արդիւնքները սոսկ թիւի տեսակէտով։ Քրիստոսի վրայ խոնարհագոյն տեսութիւնն ունեցողները ափ մը մարդիկ են, բաղդատարար խօսելով։ Անոնց թիւը չէ աւելցած զգալապէս։ Խոնարհագոյն տեսութիւնը չէ յաջողած լայնատարած աղղեցութիւն մը գործերով բաղմութիւններ յանկուցանել։

Ես ժողովական գրութեան յարողներէն եմ։ Քիչ աւելի քան հարիւր տարի առաջ մենք պառակտում մը ունեցանք մեր յարանուանութեան մէջ։ Ոմանք Քրիստոսի էութեան մասին խոնարհագոյն տեսութեան յարեցան և այդ տեսութեան վրայ պնդելով բաժանում մը յառաջ բերին ժողովական եկեղեցին մէջ։ Որովհետեւ մենք կեղրոնական զօրեղ հեղինակութիւն մը չունինք մեր մէջ, հաւատքի այդ արմատական տարբերութիւնը երկու գրեթէ հաւասար մասի բաժնեց մեր յարանուանութիւնը։ Քրիստոսի էութեան վրայ խոնարհագոյն տեսութիւն ունեցողները զատուեցան՝ իրենց հետ տանելով մեծաքանակ ստացուածք և բազմաթիւ անդամներ որ ժողովական եկեղեցին կը պատկանէին։ Այս տեղի ունեցաւ քիչ աւելի քան հարիւր տարի առաջ։ Այդ ժամանակ երեւելի Միադաւաններ կ'ըսէին թէ քանարհներ տարիէն իրենց կողմը պիտի անցնին երկրին բոլոր Քրիստոնեանները։ Հիմա իրենք թուով իր 80 կամ 90 հազար են, մինչ ժողովա-

կան Եկեղեցին միւս ճիւղը, որ Քրիստոսի էութեան վրայ բարձրագոյն տեսութիւնն ունի, 800 հազար հոգի կը հաշուէ։ Եւ մենք շատ փոքր յարանուանութիւն մը ենք բաղդատամբ Մեթոտականներուն որ 7 միլիոն են, կամ Մկրտականներուն որ գրեթէ նոյնքան կը հաշուուին, կամ Երիցականներուն որ 3-4 միլիոն են, կամ Լուտերականներուն որ քանի մը միլիոն են, կամ Եպիսկոպոսականներուն որ մէկ միլիոն են։ Սհաւասիկ ուրեմն կը տեսնուի թէ թուական յաջողութիւնը Քրիստոնէական Եկեղեցւոյ այն ճիւղերուն կողմն է, որոնք ուժով ու անգեղեւ Քրիստոսի էութեան բարձրագոյն տեսութիւնը կը պաշտպոննեն։

Քրիստոնէական Եկեղեցւոյ այն ճիւղը, որ միւս տեսութիւնը կ'ընդունէր, չկրցաւ իր աւետարանով ի յայտ բերել վերանորոգիչ այն զօրութիւնը որ չար մարդը կ'առնէ և բարի կ'ընէ։ Ցուցուր ինձի, եթէ կրնաք, անոնց կողմէ կատարուած մէկ գործ միայն նմանն անոնց որ յառաջ կը տարուին նիւ Եորքի ձերի Մըքոլի, Փարիզի Մըքոլ և Շիկակօի Փըսիֆիք Կարաջն անուն առաքելութիւններուն մէջ, կամ նման նոյն խակ Պիլ կլիսի գործին նիւ Հէյվընի Եէյլ առաքելութեան մէջ։ Կրնաք արդեօք յիշել այդպիսի միակ տեղ մը, ուր անոնք Քրիստոսի էութեան խոնարհագոյն տեսութիւնը քարողելով կրնան սուրբերու փոխել մեղքերով ծանրաբեռնուած ու ընկծուած մարդիկ։ Եթէ կ'ուզէք մարդէ մը չար ոգին հանել և անոր մէջ Աստածոծոյ հոգին գնել, կը թուի թէ Քրիստոսի էութեան այս բարձրագոյն տեսութիւնն հարկ է՝ յաջողութիւն ձեռք բերելու համար։

Քրիստոսի էութեան վրայ խոնարհագոյն տեսութիւնն ունեցող յարանուանութիւնը ժամանակաւ Պոսթընի մէջ կարուած մը ունէր, ուր իրենց մարդասիրական միջոցները կը գործածէին մարդոց նպաստելու համար, և կը նպաստէին ալ անսահման առատաձեռնութեամբ։ Սակայն տեսան թէ իրենց քարոզութիւնը չգրաւեց այդ շրջանակին, մարդիկը։ Պոսթընի աղքատ թաղերէն մին էր այն. ուր այրեր ու կիներ ամենածանր մեղքեր կը գործէին։ Ի վերջո շատ ազնիւ քայլ մը առին։ Մեթոտականներուն գացին ու ըսին, «Մենք այդ կալուածը անուանական վարձքով մը ձեզի կու տանք յօժարակամ։ Նայեցէք թէ ի՞նչ կրնաք ընել։» Մեթոտականներն հաւանեցան և գործն իրենք ստանձնեցին, որ այսօր եղած է Պոսթընի Մորկըն Մէմորիյլ անուն մեծ գործը։ Շատ գեղեցիկ էր կալուածատէրերուն այդ տնօրինութիւնը, բայց միանգամայն էր գործնական խոստվանութիւնն մը թէ Քրիստոսի էութեան բարձրագոյն տեսութիւնը պարունակող աւետարանը մարդոց վրայ ունի զօրութիւն մը զոր չունի միւս աւետարանը։

Քրիստոնէութեան հազար ինը հարիւր տարուան պատմութեան մէջ ուր կը գտնէնք միսիոնարական մեծ շարժումները — այն առատաձեռնութիւնը որ յօժար ու պատրաստ է հեթանոս մեծ աշխարհը երթալ իր համոզումներով ու ծառայութեամբ և ջանալ նազովրեցի Յիսուսով գտնուած Քրիստոնէական կեանքը մուծանել հեթանոս ժողովուրդներուն մէջ։ Ուր կը գտնէք զայս։ Այն յարանուանութիւններուն մէջ՝ որ Քրիստոսի էութեան վրայ բարձրագոյն մէջ ուրիշ կը միրուի և խոնարհագոյն գաղափարականով բաղդատարար ձախողութիւն, անշուշտ նշանակութիւն մը ունի այս։

Միւմները փորձեցին, բայց չյաղողեցան։ Շահեկան դէպք մը յիշեմ։ Քրիստոսի էութեան խոնարհագոյն տեսութիւնը քարոզող եկեղեցւոյ ներկայացուցիչ մը օր մը ուրիշ ընկերութեան մը ներկայացուցիչներուն գալով ըստ, «Մենք կը փափաքինք մաս ունենալ ձեր օտար առաքելութեան մէջ։ Սակայն միսիոնարիները զորնք մենք կը դրկենք՝ անկարող կը թուին գրաւել այդ մարդիկը։ Եթէ դուք միսիոնար ընտրէք, իւրաքանչիւրին գործ և ուղղութիւն տաք, մենք միրով կ'ստանձնենք հայթայթել անոնց թոշակներուն հարկաւոր դրամը։ Մենք գրամը կու տանք, դուք մարդիկը տուեք և անոնց հարկ եղած ուղղութիւնը, և թող ձեր աւետարանը քարոզեն։»

Վեհանձնութիւն էր այս, միանգամայն յայտնի խոստավանութիւն՝ թէ Քրիստոնէութեան մեծագոյն զօրութիւնը կը կայանայ Քրիստոնէական եկեղեցւոյ այն ծիւղերուն մէջ որոնք Քրիստոսի էութեան վրայ բարձրագոյն գաղափարն ունին։ Փուչերէն խաղող չեն քաղեր, կամ տատավակէն թուզ։ Միթէ հաւանական է որ մարդիկ ծշմարտութեան մը ինեղաթիւրումչն աւելի լաւ արդիւնք քաղեն քան նոյն խոկ ծշմարտութենէն։ Երբ կը տեսնենք թէ Քրիստոնէական գործունէութեան տամներօթը գորերու մէջ Քրիստոսի էութեան բարձրագոյն գաղափարականով մեծ յաջողութիւն ձեռք կը միրուի և խոնարհագոյն գաղափարականով բաղդատարար ձախողութիւն, անշուշտ նշանակութիւն մը ունի այս։

Գ

Եցրոդ, այս բարձրագոյն տեսութիւնը կ'ընդունիմ. նոգեւորապէս գոհացուցիչ գտնելով զայն ինձի

Եւ ուրիշներու համար : Երբ մարդիկ կ'զգան իրենց յանցաւորութիւնը , իրենց մեղքը և հոգեւոր օգնութեան իրենց պէտքը , կը տեսնեմ թէ հաւատքը թէ Յիսուս Քրիստոս Աստուծոյ Որդին է և մարդկային աղջին Փրկիչը՝ գոհացուցիչ է , ինչպէս չէ միւսը :

Հիմա կը գառնամ իմ դարձիս պատմութեան ։ Ես զգացի թէ կորսուած էի , Աստուծոյ մէ օտարացած : Կ'ուզէի բան մը որ փոխէր ու նորոգէր իմ սիրաս : Յոյս Յիսուս Քրիստոսի վրայ զրի , և յոյս անոր վրայ դնելով ու մեղքերս ետևս ձգելով ստացայ օգնութիւնը , որով կը ցնծամ մինչև հիմա : Այդ փորձառութիւնն ինծի միայն յատուկ չէ : Ապաշխարողներու փորձառութիւնն եղած է ամէն աել : Երբ միանգամ հաւատանք թէ Աստուծայինը և մարդկայինը կատարեալ կեանքի մը մէջ միացան այդ կենսական կերպով , կրնանք հաւատալ թէ մարդկային ու Աստուծային տարրերը կրնան միանալ ամէն հաւատացեալ հոգիի մէջ , և թէ կրնանք Բարձրելոյն արժանի որդիներ ու դուստրեր ըլլալ :


Այս չյեղյեղուիր թէ մարդկայինն ու Աստուծայինը դէմ առ դէմ կը կենան , և իրենց միջև մեծ վիճ մը կայ , որպէս թէ իրարու բոլորովին աննման ըլլային : Վարդուած ենք այժմ անոնց վրայ խորհիլ նոր Կատակարանի լեզուով , այն է՝ որթի և ճիւղերու , հօր և որդւոյ ասացուածներով : Մարդն էապէս ստեղծուած է Աստուծոյ պատկերով և Աստուծային օգնութիւն ստանալու ընդունակութեամբ : Երբ ասոր կը հաւատանք՝ տեսնելով ինչ որ պատմականօրէն կատարուած է Յիսուս Քրիստոսով , այն ժամանակ կ'զգանք թէ Ամենակալին մեծ օգնութիւն մը կ'ստանանք :

Եյս տեսութիւնն ընդունելու իմացական լուրջ դժուարութիւններ կան : Դժուար է ըմբռնել թէ Քրիստոս կրնայ թէ՛ մարդ թէ՛ Աստուծած ըլլալ : Ի՞նչպէս կրնար Ան փորձուիլ մեղքի պէս : Ի՞նչպէս կրնար ենթակայ ըլլալ աձման բոլոր օրէնքներուն՝ զարգանալով «իմաստութիւնով ու հասակով և Աստուծոյ մարդոցմէ չնորհք գտնելով» : Ի՞նչպէս կրնար մարդկային բովանդակ կացութիւնը ճաշակել ամէնուն համար և տակաւին ըլլալ Որդի Աստուծոյ և Փրկիչ մարդկան : Դիւրին չէ այս կէտերն հասկնալ : Շատ բաներ կան զորս հասկնալ զիւրին չնենք գտներ : Բայց այդ երբեք չնշանակեր թէ ճշմարտութիւն չկայ անոնց մէջ , կամ թէ չեն կրնար օգտագործուիլ մեր այս կեանքին մէջ :

Ես չփոթած կը մնամ ելեկտրականութեան առջեւ : Զեմ կրնար հասկնալ թէ այդ խորհրդաւոր անտեսանելի ոյժը ի՞նչպէս մուտ կը գտնէ հանրակառքին մէջ , որպէս զի շարժում տայ անոր , լոյս՝ գիշերը և տաքութիւն ձմրան մէջ : Ելեկտրական ճարտարագէտներ ալ չեն հասկնար : Անոնք կը կոչեն զայն «ոյժի գործունէութեան ձեւ մը» : Բայց բան մը չնշանակեր այդ : Փողոցն ի վար գացող շունն ալ , որու պոչին թիթեղեայ աման մը կապուած է , «ոյժի գործունէութեան ձեւ մը» կը ներկայացնէ : Հանրակառքին առջև կեցող վարիչն ալ չհասկնար : Այս կը կոչէ ելեկտրականութիւնն «հոսանք» և երբ կ'ըսէ զայդ , կ'ընէ ճիշտ ինչ որ իննական վանկով հինգ բառ գործածող գիտուն մը կ'ընէ՝ սքօլելու կամ արտայատելու համար իր ծայրագոյն տգիտութիւնը ելեկտրականութեան իսկական հանգամանքին վրայ :

Սակայն կրնանք ելեկտրականութիւնը գործածել, նոյն իսկ երբ « շատէն քիչը զիտենք : » Խենթպիտի ըլլայի ես, եթէ ելեկտրականութիւնը լիովին չհասկնալուս համար փողոցին անկիւնը կենայի փոթորկի ժամանակ և մերժէի տուն երթալ տաքուկու լուսաւոր հանրակառքով և հանգիստ հանգիստ թերթս կարդալով : Կրնամ ես այդ խորհրդաւոր անտեսանելի ոյժն իմ օգտիս ծառայեցնել, նոյն իսկ թէև չհասկնամ իր գործունէութեան բոլոր գաղտնիքները :

Նոյնը կրնամ ըսել Յիսուս Քրիստոսի էութեան բարձրագոյն տեսութեան համար ալ : Երբ կ'սկսիմ քննել սա հարցը թէ ինքնախաք մէկն էր Քրիստոս արդեօք թէ հայնոյիչ մը, երբ կ'սկսիմ քննել թէ արդեօք այն ժամանակակիցները սխալեցան այնքան բարձր համարում կազմելով Անոր վրայ, երբ կը նայիմ Քրիստոնէական յաջողութեան այս տասնընը դարերուն և կը խորհիմ թէ արդեօք սխալեցան ասոնք ամէնը, և երբ կը դառնամ սրտիս խորագոյն փորձառութիւններուն, կ'ստիպուիմ հաւատալ թէ Քրիստոս է Որդի կենդանի Աստուծոյ և Փրկիչ մարդկան, և այն զօրութիւնը որ այդ հաւատքէն կը բխի՝ կը գործածեմ իմ կեանքիս և ընկերներուս կեանքին համար : Ուստի կը հրճուիմ սա հաւատքով թէ Յիսուս Քրիստոս Աստուծոյ զօրութիւնն է ամէն հաւատացեալի փրկութեան համար, թէպէտ այս լալտարարութիւնը շատ գաղտնիքներ պարունակէ տականունլոյն :



ՎԵՐԱՇԻՆՈՒԹԵԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐ

Արդեն իսկ հրատարակուած

	դահ.
Թիւ 1 ԿՆՈՉ ՄԸ ՀԱԽՍՏՔԸ	25
» 2 ՑՆԾՈՒՄԻ ԵՐԿԻՐԸ	« 15
» 3 ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆԸ ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ՀԻՄ	25
» 4 ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ	20
» 5 ԱՃՈՒՄ	25
» 6 ԿԵԱՆՔԻ ԴՊՐՈՑԸ	20
» 7 ՔԱԶԱՌՈՂՁՈՒԹԵԱՆ ԱԻԵՏԱՐԱՆԸ	25
» 8 Ո՞Վ է ՑԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍ	15

Հետզինետէ հրատարակելի

Թիւ 9 ՑԻՍՈՒՄ Ի՞նչ ԿՐՆԱՅ ԸՆԵԼ ԶԻՍ	
» 10 ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ	
» 11 ՄԵՇ ԸՆԿԵՐԸ	
» 12 ՄԱՐԴՈՒ ՄԸ ՀԱԽՍՏՔԸ	



1749